

բոլորովին հեռու ըլլալուն համար : Ի՞սա
ասոնք են անկեղծ Վրիստոնէի մը ը-
նելու անդրադարձութիւնները . ասոնք
են այն պտուղներն ալ, զոր՝ Կախախնա-
մութիւն կ'ուզէ որ իր հաւատարիմ որ-
դիքը քաղեն՝ իրենց մոլորեալ եղբարցը
գահավեժ գլորմունքներէն անդրադառ-
նալով . ու մտքերնին հաստատ դնեն որ
Լակեղեցի ու Փիլիսոփայութիւն միշտ
չեն միաբանիր . առջինին սորվեցուցած-
ներէն շատը՝ կը մերժէ երկրորդը, որով
հետեւ իր կարծ մտաց հասողութենէն
վեր է : Ինոր համար փիլիսոփայու-
թեան չափէ դուրս ազատասիրութիւնն
ու անձնահաճ գոռողութիւնն ալ կը
դատապարտէ Լակեղեցին :

Ի՞այց թէ որ փորձով ալ ձանցան
քրիստոնէութեան հակառակորդները,
որ Ճշմարիտ է եղեր և ոչ աւելորդապաշ-
տութիւն Լակեղեցւոյ ընդունելը թէ կա-
րելի է մարդուս սատանայից հետ տե-
սակ մը ծածուկ հաղորդակցութիւն ու-
նենալը , պէտք չէ որ փուժ ու աւելորդ
սեպէն այն խիստ արգելքներն ու նզով
քները , որ Լակեղեցին այս արուեստը
բանեցընողներուն ՚ի սկզբանէ ՚ի վեր
կ'արձրկէ : Ի՞այց , պիտի ըսես , հոս ինչ
գէշութիւն կայ եղեր , որ մէկը իր սիրե-
լոյն կարօտը ուզենայ առնել իրեն հո-
գւոյն հետ խօսելով , կամ աներեսոյթ
հոգւոյ մը հետ այնպիսի բաներու վրայ
ուզենայ խօսակցելու , որ ոչ միայն
զուարձութիւն այլ մանաւանդ շատ տե-
սակ օգուտներ ալ կրնան բերել մարդ-
կութեան , շատ մը բնութեան գաղտ-
նիքները այս միջոցովս սովորելով : — Ի-
հա հարցմունք մը , որուն որչափ դիւրին
է պատասխանը , այնչափ ալ խորշիլ մը
կու գայ մեզի , թերթիս վախճանէն
զարտուղիլ մը համարելով կրօնական
խնդրոց վրայ այսչափ երկարելը . սակայն
համառօտիւ այսպէս կ'ըսենք :

Տաննաբանեայ օրինաց առաջին պա-
տուիրանը միայն զիստուած պաշտել
հրամայելովը կ'արգելու մարդկան՝ Իս-
տուծմէ ՚ի զատ որ և իցէ ուրիշ էակի
մը պաշտօն ընծայելը , որով և կախ-
մունք մը կամ յոյս մը ունենալը անոնց-

մէ որ և իցէ բարիք մը երբէք ընդունե-
լու . որովհետև Իստուած միայն է մեր
տէրը , ուստի կ'ուզէ որ իր վրայ միայն
յոյսերնիս դնենք . ինքը միայն իմաստու-
թիւն , արդարութիւն , բարութիւն և
Ճշմարտութիւն է , ուստի ինքը միայն
պիտի ըլլայ մեր պաշտաման , սիրոյն և
յուսոյն ալ միակ առարկայն : Ի՞րդ զիս-
տուած թշնամաննել է փնտրուել զՃշմար-
տութիւնն այնպիսի Ճամբաներով՝ որ իր
կամացը դէմ են . ևս առաւել մեծ ան-
մուռութիւն է անկեց իսկ ուզենալ սոր-
վիլ Ճշմարտութիւն մը որ հայրն է սր-
տութեանց , և զոր Փրկիչը ամենայն
իրաւամբք մարդուս առաջին սպաննողը
կոչեց . Մարդասպան՝ ՚ի սկզբանէ : Ուրեմն
ինչ զուարձութիւն , ինչ Ճշմարտու-
թիւն կը յուսաս գտնել այնպիսիէ մը ,
որուն վախճանը զքեզ խաբել ու զքեզ
իրեն պատժոյը զատապարտակից ընել
միայն է : . . . Ի՞այց ինչպէս ըսինք՝ ա-
սոնք կրօնական խնդիրներ են , որոնց
վրայ երկարելը աստուածաբանական ա-
ռաջարկութեանց կ'իյնայ . կ'ուզենք
մենք հիմայ դառնալ Ամերիկա , ու Ալ-
լակեղեցւոյ այս գլխուս վրայօք ունե-
ցած այնչափ հնաւանդ պաշտամանցն
ու պատուիրանացը բուն հոնկից զօրա-
ւոր արդարացուցումը բերել : Տեսնենք
ուրեմն թէ լրագիրներն աս բանիս վրայ
ինչեր պատմեցին , կը պատմեն ու պիտի
պատմեն , քանի որ՝ Կախախնամութիւ-
նը սատանային պիտի թողու մարդկանց
հոգիքը փորձելու , և մոլորութեան հրա-
պուրելու :

(ԳԻՏԻ ՀԱՐՈՒՆԱԿՈՒԹ)

Մարդուս բնութիւնն իր ախորժածին սուտ պատ-
ճառներուն իրաւունք կու տայ .

Խակ իր չուզածին շխտակ պատճառներն անիմա-
նալի և կեղծ կը տեսնէ :

Մոլութեան պատճառք են թէպէտ անտեղի .
բայց շատ մտաց են համոզիկեր .
Խակ առաքինութեան թէպէտ զօրաւոր , բայց ա-
կանչաց չեն աղցեր :

